

1873ին մաղմայուղի ժամանակը՝ մոտ գրութեամբ զննեցի առ հիւանդութեան որպիս թիւնն եւ ապականիչ ազգեցութիւնը: Ասոր նկատմամբ ըստ գիտութիւններու եւ սկզբանական քննութիւններու վայ յեցած ան կարծիքն ունեցայ, զդր գերմանացի գիտական ները միայն շատ արդիներ ենքն ունեցան:

Ուստի հարկաւոր տեսայ, գոլովավարի օրական թերթերուն մէջ “Պաշտպանութիւն ընդդեւ մաղմայուղի”, գրած յօդուախիս մէջ՝ ասոր նկատմամբ կարծիքս հրատարակելու....

Խոսք մըս ալ:

Եթէիրս ալ, ինչպէս որիչ ամէն երկնային մարմիններն ունի իր յատուկ ձգտական զրութիւնը: Բայց առ զօրութեան ամէնէն մեծ ազգեցութիւնը հն է, ուր որ նաև ենք. եւ ուր որ շարժած է մրափող տուն որոշողը՝ միրափր մօր անուշ որորական երգերուն բոլու:

Սամշոյվար հայաբարձրն է իս ծննդեանս տեղը. — ուր երկնային քաղցր երգոյն քոյլ՝ որորեցաւ իմ որորոց ալ: — Սամշոյվար քաղցին փողոցներուն փոշոյն մէջ խաղացի, — Ասոնկ երջանկացուցիչ քաղազամ՝ ի վիճակի չէ տալու՝ հոգագնին բոլոր գիտութիւնը:

Ուստի զարմանք չէ, թէ որ հօգին ալ, հն կը փափարի: — Եւ ատեն մը, յարութեան մեծ որւան մէջ — Ասոնչոյ որորութեամբն — անկէ կը փափարէի երկնից երթալու: 8042. Ասթը



ԼԵԶՈՒԱՐԱՆԱԿԱՆ

ՀԱՅԵՐԻՆ ԵՒ ԹԻԱՑԻ ԱՅՀՈՒՆԵՐԸ
Յ.

ՀԱՅԵՐԻՆ ՉՈՅԵՆԱԿՈՆ ԳԻՐԻԹԵԱՆ ՌՈՒՄ
ՆՈՒՐՈՎԻԳ ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ
(Հոգուածութիւն)

Տ 45. Հնդեւու. Տ այսին մը հայերէն մէջ կորութեալ յատաշ եկած երկրաբանները շատ հն են, եւ կ'երեւայ թէ զնէ մասմէր միշտ այն

1 Հոգուածութիւն բացիքն մէջ պատես է. Կարտամ նանցութամ — զատի հասզես, պանակի խաղող ներեւայ թէ պարզուն խաղը են առանք, որոնց ուժութեան համաց եղան են: — Մենք ու խաղոսան ենք, պատահեր՝ 55-80 տարի յատաշ: — Ասալին՝ զատի կամ ուրի (այս պահի առաջնական) ուղին մէջ կործնիկն է: իսկ պահանձին՝ զատ առ ատափ քար մն է: — Խաղը եռութեանը յայն եր, որ որոշ հեռաւ որութեան մէջ քանակը, պահիքն դաշնուի ուղիներու հանդիպցնելով՝ անծածկ արդիք կործն է, շատ փառնելու, տապալվու եր:

զարդարութեան ընդունած են՝ ինչ զարդարութեան որ ընդունած են հնգեւոր երկրաբանները: Հնդեւու պատը շոյը բառն յատուշ եւկա՝ հայերէնի մէջ տի կորութեան եւ ծայնին ափ ամոնէներէ եւու մը, որ միշտ այսպէս ինչպէս հնդեւու. ու երկրաբանն ու են նու ձեւեւ անցնելով եղաւ: ոյ = ոյց. այս պատմառաւ պէտք է անշուշտ ուսուբան բառն շեշտին նախընթաց ամինին մէջ ու մէն իրեւ ինտերաւու նկատութեան անցնելու անցնելու մէջ է ու նմանակազմ: Զեմ կրուր մէջուէլ թէ արդեօս անվանէ անցնեց մշանեղ դատուուց: Օգունին կրովով օւ եւ ու երկրաբաններն անցնելով եղաւ է եւ եւ շեշտին նախընթաց ամինին մէջ ալ է: Իսոյց յամնանը գէպա սիալ է օստահն սիփի այն ենթութիւնը՝ լոր ըրած է ի թերթին բարդուանեանի Sprchw. Abh. II 69 եւ հետեւ., թէ օծի շշուշտ նախընթաց վանին մէջ օծի կը լիւ: իրեւ հն կ'առնու սա սանութիւնը թէ շշունի նախընթաց ու ասյից ծագում առած է ուն: սակայն բորորմին ապահով է թէ ու ծագում է միջուն նմէ: Օստահն իւր կարծիքը միան տնուր համար յատաշ թիւնը է, որպէս ով սինէն կը բորդուանի թիւնը (ո-սինէն) մէկնէլ: թերթւու երկրորդական երկրաբանը հընդեւու էւ ծագմած ն (ոչ չ) ձայնի համար բառական մէկնիւնիւնը ըլուր. սակայն ունի շի բաժնիր ույնէ յան. - օստահն (KZ ՀՀХVII 220):

§ 46. Անշաւու հայերէնի տմէն երկրաբանական երկրաբաններուն մշշն հնագյուններն են չ ձայնի մէկութեան ծագում առած առ երկրաբաններ, եւ հնդեւու. օթ ձայնի զներուն եւ բառասկրամ մայնեններուն առջեւ է ձայնին անցնիլ՝ յայտնական հայերէնի հնագյուն ձայնական օրէնքներէն է: Քարեւան հայնի մայնի բառամիջնին միշտ հորածած է, բառասկրամ ալ նոյնպէս հասարակուն կարուսած է, սակայն երբեմն իրեւ հ մնացած է: Հաւանականուն ասիկս ըստ ձայնական օրէնք հակենաւուն այնու ն այնու ն որ ծագած է չ տ (եւ ն ծագած թ եւ զ, զ ձայններէ) կորուած է (նշ ինչ) բաղաւանենքն վերը նախադասութեան աղերսն մէջ, եւ ն շնուեցու ձեւն պինուհետեւ մասմէր բնդ համարացած է. ասիկս շատ յամնուն պատահն ան է չ տ: քան կը ծագած է ձայներու մշտեղ յան է, ուր օր. արմատենեած սեռական վերաբանական մէջ՝ նորոյ, ծագում առած ուղութիւն: Այս է ձայնը բնականապէս ծագած է ասի եւ յատաշ հին է, բայց մնացիր է թէ այսպիսի մուտք մ'թն է յատաշ եկած է բառամիջներու վերը: Պատահանը թիւնեւան ույ բույլը, հնդեւ. ինչպէտ սարսափին [għ/għ] եւ նորութիւն՝ հնագյուն ձեւունը ձեւուն, թառամ՝ միջաւած (ան-նորում, ան-նորու բառերն մէջ), եւ այս գարեւալ կորուած բոյէ մէ, որուն ներկայ ժամանակը հաւանականադպյուն կ'համակայնէր հնդեւ. ինչպէտ սարսափին ձեւին

հետ առ անցնելով կե մերին վրայէն Կըսպա +:
որ եւ ոչ Կըսպա : ոչ կըսպա լի բախ մէջ շնէ (ի-
(ի-+ արձան), հու մինչ երակ լիս. ցիտա
“երակ լսա. մինչ լիտաւական մերէ բայ յանիշ (Պամատա հնիկե Կովենսկի ցւ. և
1893 թ. 42 40 արտապատճեն) ըլքանելու. և
իրենց ցիտա ըստ պայմ մէջէ միւլ լիդաւաց մէջ ալ
հարի և անգական մ'ընգունիլ, պյն ատեն պյու
անգականի հայերնի մէջ պէտք ե որ ՏԵՇ աեկի
կանուս կորուսած ըլլայ. Բայ ուրա գ մանի
Grndr. լր. 477 եւ 741 լու բախն մէջ ալ ոչ ոչ
կը ծածիկի Գժմբիստարար թէի համար հաս-
տառաւ ատազի մէջ շնէր գաներ. բայց կը սպասուի
պյու արդինը՝ զոր մուտի կը հարի և կը իր-
ուսի եւ եւ է յառաջ (նու, դ), բայց պյու ամե-
նայնին էն եւ էն միւլը կը թոյց (մու, ուշ) Ասկին
շատ կը տորերի երանեան եւ յոյն լիզներէ,
ուր 8 նաև անգական մէջ միւլը և եղան է (որ
յարենի մէջ վերօնի կը կորուս. Ինչի հնա
I.F. XII 223 բորովին անհին կը համարիմ պյն
ենթադրութիւնը թէ ոյս կորուսան նախա-
մինանց յանաբենի մէջ շնընդ ըլլայ). Այս պատ-
ճառաւ կը կարծի թէ ոյս ժամանակին ուր 8
հայերնի մէջ և եղան, քի առջեւ գանեաւոր անգա-
կան մ'արգեն կորուսեալ վրայ եր եւ իր ժամա-
նակի աեւզութենէն մաս մ'արգեն քի առած,
որով շ երկուրեցա եւ դիմացաւ: Անգականի կո-
րուսան խորին հնանիք կը հասանակի լիւ բա-
ռով (էջ 127). Մայս թէ ոյս բախն մէջ և այսոյն
երան եղան շնը (անհին է ոյս ենթադրութիւնը
թէ և այսոյն որ եւ իր միւլը նախ կորուսած ըլլայ,
վասն զի և նայերնի մէջ շ կըսպա և ուշ):
Սույն բախն մասին է Ա. Օ. Ռ. սես 8 43: Հնդեւր.
ին ծագում առած ցի առաջն գոնուոր դի կորուսա-
յեան ժամանակի դէպէտ (շ. օր. համակի մէջ).
անշոշա աւելի ուշ ժամանակի մէջ հանգիսած է
որ իր կորուսար, որ կոյ յառալ բախն մէջ եւ զի
առաջն, որ հայկակն անցաւոր նուուսնանց ժամա-
նակին եղոք՝ և ծագած էր բազայնէն մը յառաջ,
հնան. EK. XXXVIII 226, ուր ոս եղանակն մեկ-
նակ եմ բախն բ-ը-լ-ս, սես. բ-ը-լ-, ի (ծագած
*նէ) եւ վիլ (լ- տախն հնանամի հնան. 8 55).
վիլ բախն մասին հնան. 8 47. ինձնէն եւ նույնի
(ի մասաւոր արդեւելու շանինքնեան նշանակու-
թեամբ) բախն ըստ կոյ ինչ (նոյնպէն մա-
նականց ցանկութեան նկատմամբ). ինչիւ ըստ
իրենքն “այսէն, կառանձնել կը նշանակէ. բա-
գու ու պան ան ին ի թիթին հնան Ա. օ. 1903,
էջ 382 կը մինն եւ սես. եւյ մին ծագում
առած *sense-ցհէտ. լուադոյն է ըստ “sem-ցհօ-է
յառաջ եկած, հնան. լատ. singulū (եւ ցոյ փո-
խանք ցիկ) յան. լուադ աւ է: Անուած, հնան.
Solvmen, I.F. XIV 437): Անշոշա պյու նու բա-
խն հետ միեւնոյն է նել, սես. նոյն (կը նշանակէ
մերձաւորակէ “պարզ” արուց նկատմամբ): Աս-
կայս պյու բախն նիտուում մը կը պահանէն և մայ-
նին՝ որ անգականի մ'առաջն շ այսոյն ծագած
ըլլայ (§ 47):

§ 47. Այս ձայնաւորի անցման պայմաններն
եւ ըստ պյու ժամանակախախոսութիւնը դեռ նշգիւ

քննուած չեն: Զգինառմէ (որմէ շ-դիւս) յաւն.
Էն ն ս պատի կը հներեցուի թէ և անփոփոխ կը մայ-
չներէ. տիկ առջեւ: Ասոր հետ չի համաձայնիր
ին, հնդեւկ. ասոնք, լսու. սնուու: ի հարէկ կրնայ
հնդեւր. “ՎԵՏՈ-ի բայ” “ՆԵՏՈ-մըն ալ ընդուալի.
վասն զի յան. ան ուս ցոյց կը այս թէ ոյս բա-
սամարին մէջ հնդեւոպատին այսիւորաց փոխա-
նակութիւններ տեղի կ'ունենան, սակայն պյուրուս
*ԵՎՏՈ-մըն մէջ մ'ուղարկի ամենն, ին չի ցուցած: Աւելի
առաջականական կ'ըլլայ դինուած բախն մէջ
և մայնաւորին պյուհանութիւնը որիր թէ ոի առ-
նել եղող հնդեւր. հնդեւուածաւ ըլլայ, եթէ նկատի
առանուն նաև հնդեւր, կար. նէվէ: Այս բախ կը ը-
սուած է ցայդմէ յարդեներու հնեւ գործ քրիոն
*ԵՎՏՈ-մըն մէջ մ'ուղարկի ամենն անորու այս-
նական ինդիքը զանց ամենն, շնէ դիմուր թէ ա-
սոր գէմին թէ կիսայ առարինի: ի մասնաւորի պյու-
րէին մէջ շատ առաջաւած արմատը հնդեւր. միւ-
լ լուցու շամարան մէջ հնդեւր ձգած է, որոնց
մէջ հային կը զբաղմէ: միայն կը իշեմ լատ.
ընդունութեան ուղարկութեան մը որ կը
համապատասխանէ լուս. Ան, յուն. և նախագրու-
թեանց: Ցարակոյց շկոյ որ կատարեալի զար-
տուուկ ձեւը պէտք չէ որ զնել իրաւեցնան, կատ.
լեցոյ, ածանաւումը նեցուուն (յ. եւ ն- երկու կազ-
միւթեան ձեւեր են նախագրութեան մը որ կը
համապատասխանէ լուս. Ան, յուն. և նախագրու-
թեանց): Ցարակոյց շկոյ որ կատարեալի զար-
տուուկ ձեւը պէտք չէ որ զնել իրաւեցնան, կատ.
լեցոյ ածանաւումը մը կերպարանափունքիւնն է
(հնմտ. հու. քօ. քօն). ասոր գործ կրնայ արմատական
կատարեալ մը (նէվէ) գոյութիւն ունեցած ըլլայ,
վասն զի ներկան: ուսու կարգին համամայն կազ-
մանաւ զի գարեւալ նէվէնի ուրիշ կատարեալիւն
մըն է ստուգի նաև շ-նանին, կատ. նէվէ: թէ
պէտ հոս քիլ մը զարմանաւիք է նախականթեան
զարդացուում: հաւանականագյուն պէտք է “մոր-
ել, քիլթել. Հնանաւութիւններ նախա-
կանաւութիւններ, հնան. ասոր համար լիւ. օժ-րից
(ի ինձնիք կամ զակի պյուրը) քայել, հնեւնին
բաց ասոր՝ հոս պաշտպանուած ստուգարանու-
թիւնը մերթելով՝ կարեւ շէ նախակ ձեռքքն
զարդացուում: Այս կերպութէ “հնեւնութ կամ “հնեւնու-
թէ մը համարելու (հ. իւ. բ. մ. Արմ. Gramm. I
520) ձեւախօսութէ ամեններն հմա շկոյ նէվէ կա-
տարեալին պատճառաւ: Եւ այսպէս կը ստիպինք
ի մայնին է մայնաւորի (եւ ոի ու մայնաւորի) անց-
ման համար ուրիշ կանան մ'ենթագյուն մէջ մասա-
փոփ ըլլայ, եթէ նի նախական այսիւորաց փոխա-
նակութիւններ տեղի կ'ունենան կ'ըլլայ դինուած
բախն մէջ որիր թէ ոի առաջականական կ'ըլլայ
հնդեւր. ո-ու մի ամաց (այսինքն՝
անցուած պյու առած հազիւ տեղի ունեցած պիտի
ըլլայ երբ հնդեւր. ո-ու մի ամաց (այսինքն՝

մացած է եռով, որուն մեջ ալ = գեր մը չի բաղր, հմտու. իւ եւն) Անշոշաց այս տաեւ պետք է ասիսկն նմանակազմութեան մ'արդիւնք ըլլալ, եթէ է ձայնի ծագուում առած է մայնուորի մը համապատասխանէ շեշտոն նախնիւթաց վասկին մեջ գտնուող է: Սեռ. հնոյ, ուղղ. հնու եւ առեւ այս պիսի գեղգեր նմանակազմութիւններ ըլլալու են: [Ծանուառ նմանակազմութիւններ կորուուս արմատական բառներ համաձայն ըլլալու է. վերջաւորութեան մասն հմտն. հնառու թիւն]: Իսկ մաս եւ ինու բայց յայնին կորուուս, սակայն բառն կանոնականուր վեճակի մեացորդներ ալ տակամին մացած են: Առին բառն, հհնգ. ստանած՝ «ծիծ, առնին, բացաւախոնն ի ունին բորբոքած կանոնաւոր է, եթէ նմթագործիք թէ այս բառը հայերենի մեջ իւ:» արմաս (այս է հնգեր. Ա. արմաս) մ'եղած է: Այս բացաւախոնն նմանակազմութիւններ ալ տակամին մացած մը՝ ըստ ծանօթ օրինակներ (բարուն իւ եւ իւ բորունիւն, ուղղ. բորունիւն եւն): Զայնարդիսական կանոնաւոր համաձայնաց ուրիշ քանի մը մացորդները նմանացած են հայերենի (յետո արգու) ճանաւորուս նմանակազմութեամբ: Արդրութե մինչև հիմայ յայտնական վճռաւած չէ թէ հայերենի մեջ ճայնաւորաց նմանամայնութեամբ իւ կայ, բայց անտարկուուի ըլլալու է: Միայն ճայնաւորաց նմանամայնութեամբ կը մեկնուի ու ճայնաւորաց որ գ գտնուի բառերուն մեջ՝ «ուշ», «ուշէ», «զնուի զի ամեն սկիզբանայի ու բաց զնուի մեջ սոլորաբար ու եղած է (Հ. ե. դ. KZ XXXVI 99): Այս գիպաց մեջ ու ճայնաւորը կրնայ մասնաւու ու ծագած ըլլալ, մասար համապատասխանէն նախաւոր ուի մը (որուն ուի փոխուիլ նախաւորաց ըլլայ), վերջավագ մասար չե մեկնելու է (այսպէս ուղց բառն մեջ, եթէ յուն. է և ալ ար իւ հետ այդը առնի, առն. Տօր, Zum Phrygischen էջ 18, Videnskabsselskabets skrifter, Kristiania 1896. սակայն Մէջ է MSL X 280 ուրիշ կրուուլ կը մեկնէ, հմտն. վերը § 43ին վերը): Չեմ վճռեւ թէ արդեզ ու որ կայ բառերուն մեջ՝ նոր առեւ. նորոյ, հմտն. առնուի եւ լոր առեւ. պայոյ, նմանամայնութեամբ օ ճայնէն յուած եկած է (հմտն. յուն. ն. ը ռարծ է իւ է բործ է իւ է բործ է): շատ աւելի տարածուածին փառաց մը կ'ըլլուր իւրծ առա. բործոյ, հմտն. յուն. է բործ օ: [Հմտն. այժմ նաև չէ զին ակին գրածը Les pronoms démonstratifs de l'ancien arménien էջ 22]: Բայց եւ բորորդին հաւանական իւ համարին թէ եւ կամ է սկզբ յաջորդուց օկ մ'ազդեցութիւն կրած է: Ըստ համարական յաջորդուց զայնարդութիւններին առած մը լոյս այս ամյնաւորներն աներդաշնակութիւնը, որ միայն լեզուի յատառութեամ մեջ համաձայնութիւն կը պահնանչէ: բայց օ միեւնյան առեւն կրութիւն պատճառած է ճայնաշընթ ըբ (հմտն. բործենի ճայնաւորաց նոր ներդաշնակութիւններ, կրութիւն նաև շիթից ներդաշնակութիւնը, որուն մեջ լոյս ամյնաւորներն աւելի մեծ զանառուց կարողութեամ մ'առնին՝ քան թէ նեղ այս ամյնաւորներ, այնուու ո կինոյ կրութիւն յատ ամշ բերել, մինչեւ. Ա կրութիւն յատ չէ բերեր): Մոնդուան հայտաւորներն ներդաշնակութիւններն ալ նյոնպէս զուգընթաց է: Յայնին է թէ ասիկն գրաւու մնացութենի մեջ միայն լեզուի արտասանութեամ հետ ազերս առնի. կրասերդույն կրութիւն ներդաշնակութիւն մ'ի յայս կու ոյս կալմիկութենի մեջ, եւ հնա գարձեան օէ եւ ծէ յատ չու դայ, բայց ոչ՝ Ա եւ Ա այներէ, կալմ. խօ հետի մատ, աղօ, այս կալմ. ստախ «վար իյաւլ մանդ. ստախ», Այս կանոնը բորբոքվին պայծառ ու յայտնի

գրձ, տոխոււ, նմանու հալ, տօնչօն լատ. տասւու (Բուգագ էջ KZ XXXII 17), տորոսի, տորոս հալ. ձրետայ ննչել, լատ. dormitio (հմտն. ընդհականին դրեւեւն, նիթեւ եւն): Հրահանդին է գարձեալ կորոսն, որուն դար վահկը ինչպատ չէ իւրձման I 433 մոտիր կ'ընէ, պետք է «ցհար- օւսց- ձեւերէն մեկնել, բայց տակ պէտք է որ կողմէալ դառնանք, նախ եւ յառաջ ծագած ըլլալ «ցոր- խուու բառը» հայերենի մեջ արդարութեր ու մո վերջաւորութեամբ՝ ածանուելու է իւլէտ սեւ. իւլէտ, պատասխ հնգերը. մայսուուրոց փախակութիւն մը չի կրար ընդուռուիլ: Սպանդէս ամենադյուզ հնամասուրութիւն ալ չայս հնգերը. այսուարաց փախանկութիւն մ'ընդուռնելու յայդր բառերուն մէջ՝ նէիւսուսնա, մուտան, ուսուն սեւ. (որուն համաձայնած է ուղ. ուսուն) կամ յինուն եւ վց: [Ննչումի քով կը գուու նաեւ ամուսնութիւն]: Երիւ համանան նայնարուաց իւ (հմտն. ասուուր կը մաս ու): յաշըրգութիւններ հայերենի մեջ յամբանաւէց է, այնուու յամբանաւէց պ' որ հայերենի արմատոյ-կազմութեան նկատմամբ սիալ գաղափարներու պատճառ եղած է (հմտն. Տ 28 իւսուն-ուու, յուու, կուու): Հայերենի մայմանուրոց նմանամայնութիւնը նմանեաբանութիւն մը չի (այսինքն՝ բազմամյանց միջնորդութիւնների մը), այլ ճայնաւորներու ներդաշնակութիւններ մը (այս է առանց բազմամյաններու նմինդութիւնների յատ այս եկած նմանամայնութիւնների մը): Բազմամյանց միջնորդութիւնների յատ այս ամյնաւորներ կը մասյ, այլ ամի մեղմականին կը մեխուի ամում՝ որ եւ երկարուս մը կը կազմեր: Հայերենի ճայնարուաց նմանամայնութիւնը բացացացաց յայց կերպով զուցնթաց է թը բործենի ճայնաւորներու նախաւորութեամբ հետ, որ որուն օրէնքն նկարագրուի եմ ի թը թիւն ՑԴՄԳ LVII 540 եւ հետեւ. Լեզուի յետառականմէր հնչուու ա եւ Ա կրկն ճայները պատճառ եղած են չի գեց ի լեզուի յետառականմէր ճայնաշընթելու (հմտն. Հնագլուն թը բործն ճայնաւորներու ներդաշնակութիւններ, որ միայն լեզուի յատառութեամ մեջ համաձայնութիւն կը պահնանչէ): բայց օ միեւնյան առեւն կրութիւն պատճառած է ճայնաշընթ ըբ (հմտն. բործենի ճայնարդութիւն հայտաւորներ, կրութիւն նաև շիթից ներդաշնակութիւնը, որուն մեջ լոյս ամյնաւորներն աւելի մեծ զանառուց կարողութեամ մ'առնին՝ քան թէ նեղ այս ամյնաւորներ, այնուու ո կինոյ կրութիւն յատ ամշ բերել, մինչեւ. Ա կրութիւն յատ չէ բերեր): Մոնդուան հայտաւորներն ներդաշնակութիւններն ալ նյոնպէս զուգընթաց է: Յայնին է թէ ասիկն գրաւու մնացութեամ մ'ի յայս կու ոյս կալմիկութենի մեջ, եւ հնա գարձեան օէ եւ ծէ յատ չու դայ, բայց ոչ՝ Ա եւ Ա այներէ, կալմ. խօ հետի մատ, աղօ, այս կալմ. ստախ «վար իյաւլ մանդ. ստախ», Այս կանոնը բորբոքվին պայծառ ու յայտնի

կը տեսնուի “Միգդհի-կիրիք զրցյաներուն” մէջ (Märchen des Siddhi-Kü), զոր յԱլց հրատարակած է: Անշուշո հռո կայ զիպուածական կլորութիւն ման ուղարկ ո՞ւ ո՞ւ Ա, Ան յառաջ էկած է, բայց ոչ պիտիկ գանձաւապրթեամբ: Այնպիսի դիմել կու այց Castrén (Burjäische Sprachlehre էջ 4 չ 16) թէ արմատավոնկ օի մը յաջորդող ա մը իւ կորցրնէ և կը ըրթ օ ճայնաւորի: Ասոր Հակոբակի միեւնոյն կլորութիւնը և յառաջ կը ըբեք միայն քանի մը գանձաւարարութաց մէջ: Ի միջը Հայերէնի ճայնաւորց նմանաւոյնութիւնը թըքերէնի մնագոյերէնի եւ ֆիններէնի ձայնարիերուն ներգանձաւաթիւնը հետ անով զուգործեաց է, որ շեշտառու վանկէ յառաջ կու գոյ: Այսին շեշտառ գիրը բուրովին տարբեր է: Գիններէնի եւ մնագոյերէնի մէջ շշոր կ'ինայ առաջին վանկին վայ: Միեւնոյն բանն էր նախաթըքերէնի մէջ: Այս պատճառուն ձայնաւորուներուն ներգանձաւակութիւնն այս մենս լեզուաց մէջ յառաջնասուց է: Հայերէնի այս օրական վկրիին (լիս) վանկը (այս է՝ հնդեւուր. վերջնիթեր վանկը) շեշտառ է: Այս պատճառու Հայերէնի ճայնաւորց առաջ ներգանձաւակութիւնը յետախարաց է (սակացն եւ այլպէս կրնայ գտնուել նաև երկրոգական շեշտառ յառաջնասուց յառաջնասուց ձայնաւորց ներգանձաւակութիւն մը, զ. որ բառին մէջ՝ ուղարկ, ծագում առած աղած մուգ մուգէ, հման. ուղ. § 32): Շեշտի այս առարերեսթիւնն որպէս էր ճայնաւորց ներգանձաւակութիւն անդրագիւղ բախիս համար: Ասիկ թըքերէնի (մնագոյերէնի և ֆիններէնի) մէջ կրնար բուրովին կերպաւորուիլ: վասն զի տառաջին վանկը՝ իւր արմատական իւ իւրեւ իւ մասնաւորի կարեւոր զգագուածի մէլու անփոփոխ մեաց: Հայերէնի մէջ ընդհականին ճայնական օրինաց միայն մերենապէս իսկ տիրելովին նոյն արմատին պէսսկան առանցունեեն, վինչեւ անդամ միւնեսոյն բառին հորվիմն այս հայութ ձեռքու, արմատակերպի տեսահետով իւրաքանչ բուրովին պիտի իւսուսէրն: Բնակնապէս սաոր թոյլ ուրած էն: Այսիփէս զարգացից մէջ պէս զէսոց չէ զարմանայ որ և չէ փուտած մի զոր օր բառերուն մէջ պիտուս սեռ: միւրու, եւ լիւրու, սեռ. վլուրու: Ընդհակապէս ճայնաւորց ներգանձաւակութիւնն զարտարութիւնները մեծաւ մասամբ կը մենասնուն իւրեւ բուրովին բնական նմանակալմաթիւններ: Խել ինչ բառ՝ որ ըստ երեսութիւն կլզիացած է, եթէ մանը միտ դրսէ կղիացած է (շ. օր. փոտուն § 9), եւ ինչ ինչ բառ ալ որ պիտմ բուրովին կղիացած է, թէրեւս աւելի կանուն պատճանն ժամանակին սկզբէն քիչ մ'իսկ յառաջ կղիացած չէր: Այսպէս օր աղ. ինոյ մեղի համար կղիացած է ևս ստուգաբանօրէն մթին: բայց իւ բանագագած է արդինարք վերջաւորութիւնն այ (§ 37), իսկ պատճանակն բառը շատ գիրութեամբ կրնայ երկար ժամանակ փեսոյ բառին ըով մնացած ըլլալ: Երբ եւ նաև նման բնաւոր մեջ անունը անկան է: Եթէ ման բառը կը հնամանէնի, հոս Ա. Գրոր թարգմանութեան մէջ տակարին ինչ կը նայ (Հ. իւ շ. շ. ման. I 460): Իմ ենթարքութեան համեմատ ինաւոյն (§ 37) ածած է հին հաւաքական մի: *ինայ: Կոկ իւնիւն էն ինաւոյ կը հնմուի որիշ հաւաքականի մը վրայ յիւն (որմէ անդրագոյն կազմութիւն մը է ինաւոյ, որ իրաց դյոյսութիւն ունի. հման. իշ-ան, յի-ան, հար-ան § 15): Կամաւի ածածցած է տակարին հաւաքական ու իւնաւոյը (իւնայ եւ ինի): Ուրիմն ո այս ձեւերուն տուաջին վանկին մէջ ճայնաւորց ներգանձաւակութիւնն արդիւնկ մը է: ուստի արիկա է ճայնաւորին նկատմամբ էականագութիւնն մը: բայց Հայերէնի համար ես ուրիշ մենապէտին մը այսամենք կը համարիմ (իւնայ եւ ինի): Ուրիմն ո այս ձեւերուն տուաջին վանկին մէջ ճայնաւորց ներգանձաւակութիւնն արդիւնկ մը է: ուստի արիկա է ճայնաւորին նկատմամբ էականագութիւնն մը:

Ճեւերուն առաջին վանկին տեսլի զրաւոր շեշտ մ'ուներ՝ քան երկրորդը: Թէպէս անհանոյ՝ բայց միշտ եւը մը ըն է որ ներս մակարյին համար՝ անոր վերաբերը ներսուն ածակար յիշել տուած ենք:

Հայերէնի ճայնաւորաց ներգանձակութիւնն ըստ այս եասէս յայնմ կը կոյանայ որ գիտաւոր շեշտն անենցող ո կամ ո մ'իրմէ անմիջապէս յառաջ եղուն վանկին եւ մայն որ կը փոփէ: Ասոր Հակառակի ո, ո, ո ճայնաւոր ներու ազդեցութիւնը մ'չ ճայնաւորին զրայ ամենա են շինընաւոր հայութիւննեն կրստաբագոյնէ]: Մէյէ ի թէրթին Journal asiatique 1903 էջ 500, կայսէր թէեւան կը հոչ ընկերուած, կատ. Յ կ. ընէց, բայց ընկերուած ճայնապէս չ-կեռուած: Ճեւու եւ կը ծագէի, եւ ճեւախաօրէն ու առոք գէմ ծանակնիկ բան մը չի կրնար առարկուիլ: (ի վերջի ընկերուած կրնար ըստ ընկերուի օրինակին ընկերուն ճեւու մը շրջած ըլլալ: Եւ բայց նա բառին տառաջին վանկին մէջ կը թագունի ոչ թէ ինչ օն: այլ ինչ նոյ եւ կը վայ։ ուղիութէ նայած կը իւնաւորի ամապատակունող բառի մը կրնար պարանախութիւնն է, եւ կրնար վայական պատճառական ու մասնաւոր բառուած ըլլալ: լիւրու վառական մէջ առաջնաւոր շեշտն անենցող է կամ ի մը նախորդ վանկին ճայնաւորին զրայ ազդեցութիւնն մ'ըստն չէ:

Դասօթ է թէ լի սառին քով կայ յոզն: ինաւոյ: Ասոր վայ աւելցրնելու է յոզն: սեռ: ինաւոյ եւ յոզն: գործ: իւնաւոյ: Այս ձեւերուն շաս նոր ըլլալ անկ յայսիի է որ գործիաւածուն ու պայտաս մըշտ յոզն: գործիաւածինն եւ միու յոզնակի հորդեմբերն հնաւ կը համանանի, հոս Ա. Գրոր թարգմանութեան մէջ տակարին ինչ կը նայ (Հ. իւ շ. ման. I 460): Իմ ենթարքութեան համեմատ ինաւոյն (§ 37) ածած է հին հաւաքական ու իւնաւոյը (իւնայ եւ ինի): Կոկ իւնիւն էն ինաւոյ կը հնմուի որիշ հաւաքական ու իւնաւոյը (իւնայ եւ ինի): Ուրիմն ո այս ձեւերուն տուաջին վանկին մէջ ճայնաւորաց ներգանձաւակութիւնն արդիւնկ մը է: ուստի արիկա է ճայնաւորին նկատմամբ էականագութիւնն մը:

Թերեւս բոլորվին նման է այս աղերը՝ որ կոյ բառերու միջին՝ հանուղու եւ նիդ, հնագի-
տան (ուր ոչ ոք անշուղու կ'ուզե՞ց հնդերը, ձայ-
նաւորի փոխանակութիւն մի փնտուեց): Միան թէ
հանգուի կազմութիւնը պայծառ չէ: Բայց ան-
շուղու շատ մը բառերու մացում մըն է: այսպէս
հանգուու (ուո՞) կամ հանգուու (հո՞): Բայց
ոչ առաջն տարեր նախնական վերջաւորութիւնն
եւ ոչ ալ վերջն տարեր նշանակութիւնն որեւէ
կերպով պայծառ է:

Անշուղու չի հնառ, հնառ, ի ոտին, ի հայտ,
հանգուու ձեւերը յայսեապէս ցոյց կու տան թէ
և կիսու ն+ձայնաւորի յառաջ՝ շշշուն նախնիքուց
վահկերուն մէջ անկորուստ մնայ: Այս պատճառուս
օրէնքը կարեի եր այսակ ձեւեւ և ձայնաւորը մի-
եւեւու անկին մը ունական մատչել շատ է
ի (իսկ ո փոխուած է ո-ի): Այս տան այս օրէնքը
պէսք եր վերջաւայն ձայնաւորց օրէնքէն աւելի
կրտսերագոյն ըլլալ: եւ զարմանալի կ'ըլլար որ ասի
փոխանական բառերուն մէջ մ'ուր չի տե-
սուիր (նե՞, նեչք պրկի, ում տար, իւր, իւր,
սոմ յուն, [ո-ալ-օֆի ի խառարի], բաց ասի՞ ան-
ըմբռնելի կ'ըլլար ո-միր անցման գագարումն եւ
բոլորվին անկարեի կ'ըլլար ժամանակի այս որո-
շուուն, եթէ մասաւու որ եւ յառաջանաթ չ ձայ-
նաւորն երեւան իսկ դայ ի նախարարթեան մէջ
յան: Ես ուսից կը հնեսեի թէ անցումը հնա-
գոյն է՝ քան վերջաւայն անվանկ անդականի մը
կրուսուր (ուսուի ո եւ նո, որ, ու նոյն, որոյ,
ոյց), որոց վայ խօսու եւ ի թէրթին ՀՀ
XXXVIII 239, այս պատճառու շնչ կնար -ո՛-
վերջացոյ հայցանաներէ մելոսիլ, այլ միայն
Տ-աղըւու ուղարկան ձեւերէ: Մէջ է թէ թէրթին
Journal asiatique 1903 էջ 504, կ համամատա-
լատ: զայի հետ որ ծագում առած է զայուէ, ո
ձայնաւորը հնդերը: Օ վերջաւայնի մը շշշուալ
ձեւեւ է, իսկ ո անշուղու (Վերջաւայն անվանկ
անդականի մը կրուսուր ալ անպատճան հնագոյն
է՝ քան թէ վերջաւատ ձայնաւորց օրէնքը: Այս
պարապայից մէջ կ'երեւայ թէ ե ձայնէն չ ձայնաւ-
որին անցումն (իսկ ո-ի ո-ի) ոչ թէ վանկերու բա-
ժանումն կախաւ է, այլ մի միան շշշուն:

Եթէ ասիմ ուղի է, ոյն տան հնդերի
չե կրար ընդունուիլ թէ ունական և զալապայն
ուրիշ պարեցութիւն մ'անենցած է՝ քան անդա-
կան + ձոյնաւոր: Հնկերուու մնչիք քով, իւրդի
սեռ: իւրդ ուղարկան մօս եւ նաև իւրդէ (իւրդ
բառէն ածանցարք հնագերածաների ու-ով վեր-
ջաւորութեամբ, հնան: վարը շի 81: բայց նախա-
կութեան կորմանն իւրդ բառէն կոթմանը) եւն
պէտք է որ նմանակազմութեանց արդիւնքն ըլլան,
այնպէս ինչպէս սեռ: նոյ, նոյ ունչիք քով: Ընդեր-
ինչպէս Հ իւրչ մատն լ 447 կ'ինթարքէ, պէտք է
նոյով բարուանց բառերուն նմանած ըլլալ նոյն-
պէս նոյոյ, եթէ հնագի: ունի հանգայ, բառին
հնա աբերս ունի: Նաև Մէջ է (Journal asiatique
1903 էջ 497 եւ հնեւու: Հնդունի թէ է այսաւ-
որին կրուսուր (կամ անոր անցումն յշ) այնպիսի
գիրաց մէջ նմանակազմարաք է: Կախնականն ըստ
իւր տեսութեան անկորուստ մնացող է մըն է:

Հման: Հնկերը ուր: Մէջէ այս օրինակներէն բոլո-
րովն անբռնելու եղանակաւ կը հետեւըցի թէ
անշէշտ է՝ յի առջեւ անկորուստ կը թայ, եւ ասոր
վկայութիւն կը բերէ յի առջեւ գտնուող է կամ ո-
նախամայնով գեւգերերու ցանկ մը: Սակայն նախա-
մայն ու կամ ու երբեմն շեշտին նախնիքուց վակինի
մէջ անկորուստ կը մայ: ուրիշ յի ամենեւին
պղեցութիւն ըրած չէ: Հայերնին է եւ ու ձայ-
նաւորներուն կորուստ ընդհանրապէս շրջապատոց
բաղադայներուուն թութենեն կախում լունի: է եւ
ու մայիս մ'անկրուստ մատիլ (ի բաց տակաւ բա-
սակագույն) միայն անով կը մեխուուի որ այս է եւ ո
նախամայները հայերնին ձայնաւորց նուազում
ներէն աւելի կրտսերագոյն են: Սակայն է եւ ո
պահական աւշելի աւելի հնագոյն եւն քան միր-
ժամանիք որէնեները: Դրաքանալ բառ հի ը ը շը մ'ունի
չ 410, վերջաւայնի օրէնքները հնագոյն են՝ քան
շշշուն նախնիքուց վայնաւորին նուազում (ի հարկէ
այս ժամանակախախուութիւնն ապահով չէ, եւ
չ 17 ին վերջն անշուղու աւելի հակառակէ ի պապ-
ցուցուու): Մէջէ իւր կանոնին համար կուզու կ'ընէ
տակամին յիւուն: (ընդհանրապէս անցոյ) նիթ
ցուցուող ածական իւունիդէն — իւունի բառէն, եւ
վերջաւայն էն, սեռ: Անոն, զոր ի ուզէ *հնցոյու
ծագած ածինել (առանց սուսպարութեան):
Սակայն ասով Մէջէ կատարելապէս ինչ իրեն հա-
կառած է: զան զի *հնցոյու նախամայնի մը մէջ ց
շատ կանուիք կրուսուած ըլլալու էր եւ ց-ց եղած
ըլլալու էր — (հմատ: սոտն, ծագած *օծուուց
կամ *ըծուուց ձեւէ): Հիմայ կը կարծեմ թէ մին
ծագում առած է *քուուրէ, եւ նկունիի հետ
աղերս սեռի, հմատ: հզ: օսուու հիմայ տունէ
*աւենին բարել, նիթ թէ: Հիման սեռականին է
մայնաւորի կոնց միայն նմանակազմութիւնը (կանո-
նաւոր կ'ըլլար անշուղու ոծագում ածագում է ձայնէ):
Անցուու նմանակամայնեան վայ կը հրմանի
նաև հնդերուր եւ յիւուն (ժագանց շ-հնց-տոն):
Մէջէ նմանակամայնեան մը հնարարութեան մը հնարարութիւնը
կ'ըւրացի, վասն զի իր նախառու ձեւ միայն հնց-
ունի կիսունի կործելէ: Բայ իմ հնարազութեանց
նախառու ձեւը պէտք եր աւելի *heng- հնչել:
Անսիս ըստ մայնաւորին օրինաց է նիւուն Տ 18:

Արեւեն չ 47 ի հետեւըցի նուն է եւ ու շշշ-
տառու զակերի մէջ՝ նոյնավանի կամ այլպահանի
անդականի մ'անջեւ եղան է եւ ու: բայց այս բանը
զապատճեցան շշշուն նախնիքուց (առ յաջորդ
հմատ: Տ 20) վանիկուն մէջ է: Հիման հետեւըցի ամերի-
քամանակամայնական որոշ յիւնիկուն մը սուսպարու-
ծէ: բայց ամենեւ իւս սուսպարու շկայ ձայնաւանին այս
օրէնքը հնագոյն հնարարու անդականի կրուսեան
ամենահին գեւգերեն, վասն զի ափու, միո, ու-
ու (յու միու) կիսունի հնդերը: ծ եւ ծ բալմանգափէլ:
Առանց ամենեւին ժամանակազմական ինդիրը
հնարազութեան առնելուն՝ կրույ լշ-ց բառին մէջ
անդականի մը կրուսուած ըլլալուն իւ նոյնպէս
եւ: մէկ, նոյ բառերուն մէջ այն են ամենց
բառեւն թէ սուսպարունին (լ. զ. զ. բառերուն մէջ՝
լ, վլ) ըստ կանոնաւոր մայնաւորին տեղն է մ'ան-
ցած է, համամատ սեռականին (ելոյ, ներյա), ամանց
ներուն (ելոյ, եղոյան, եղոյի) եւ բարգութեանց

(վարչութեն): Հազիք թէ առի կատարուած լըցած
էր՝) եղաւ զ, եւ անգահանին կորուսու պատ-
մանց.

§ 48. Փակ բազամայնի մը հետ միացած
տ' հայերէնի մէջ ն եղած չէ: Հնդկեր. եւ եւ զ
(sqn) յերեւան կու դան իրը ուր (ուրէ հնդկէ-
տան): եւ ու (ունտդ հու. ելու, KZ XXXVIII 297): բայց թէ առաջ հնդկեր. զուտնրերը պահ-
պանուած չեն, ոյլ արքէն կազմուած նորր-թաւ-
երը յետուշած են առէն յայտիք եր ոք մը կը լսուց շ
(անմանապատճենամար ուց ծագած), եւ ը՞ - (KZ XXXVIII 200), որ անշուշտը ք՛, Տի մընի
աստիճանները կ'ենթագրի: Կամ ուն-է ծագում
առած + մը սկզբանաւու: ու մը վերջէ չ եղած է
(վենուր բարին մէջ KZ XXXVIII 197): Այս
պիսով հնդկեր. Տի, զ խառնուած են հնդկեր.
Տի, սցի հետ (կու, գերմ. nest և կ գտնուի
թերեւու բատերու մէջ՝ ողանուէր, կամ ունէ,
ուն-դ, սեւ. յուն. ուն-դէ-ց): Տարակոյ չկայ
թէ Տի, Տի, Տի պուր եւ է եւ չ այսուառներէն
յառաջ կը գտնուելու պէտք էին քմականացման
դիպաց մէջ Տի կոսունքնեւ անմանապատճենամար:
Այն առեւ Տի, Տի կ'ենթագրի արքի արքինք առա-
րաց եթէ չ [օրինակ մըն է թերեւու մին-
հ. մինեւ. մէկ ըստ Ը Ֆատերլլիցի BВ. XXXVIII
310]. Տի, Տի պէտք եւ մէկ, եթէ ան-
նմանապատճենամար քմականակ ըլլըր այն ան-
նմանապատճենամար հետ որ Տիք քով սկզի ունի:
Բայց որդի հնդկենեւ հայերէնի քմականացման ամէնէն
հնդ աստիճանը կ'է էր (§ 33), կրնայ Տիք (ծագած
Տի, Տի քմականացման մը պատճենուած մը պատճենուած
ունած ըլլըր առանելու պատճենուած մը պատճենուած
Տիք կը գուա նորրը, եւ ըստ պահի իրեն հետեւու-
թիւն այս խորինն կրնայ համաստափ կ'եպով թէ է
թէ շ պատճենի: Ներկայից կազմութեանց մէջ
ինչպէս հանդիպ-չ են, որոնց մէջ յառաջայն են
առ որիշ Եւ զուացնիւններն հետ Տի վնասաւ են,
պարզ զ կը գտնուի (հման. § 14): Կրնար իրեւն քունու-
ների երեւալ նորիշ է համաստափիւններ բատերու
հետ հու. skoloka պատեան, կեղեւ. լաս. siliquea
կեղեւ, պատեան, եւ լաս. silex (հման. Johans-
son, KZ XXX 436 եւ հետո. Բուրգ ժաման,
IF V 377), բայց էր գտաւակն բառը՝ եթէ
փոխաւել չէ, կրնայ համաստափիւններ բատե-
րու կը. scialik կ'եմ. յցացոյն առաջ. (հնդկեր.
փոխաւելութիւն չ: օ): Հնդկեր. նորր-թաւերը
թէրեւու պահ դիպաց մէջ առ իրենց սանեծ ներ-
կայացուցին ունին: սեւլ. սիւլ., սիւլ., սիւլ-
(Հիւրշման I, 490, 494), իրիշի, իրիշի KZ
XXXIX 254 (տիի համար օրի: ակ մը էմ մանշ-
ար): Միւս դիւնք է արքի հայերէնի պատճենու-
թիւն որ կը հնչուի օշան, սիւլ-: Սակայն այս
պատճենութիւնը ստուգապատճեններ (գոնէ
սիւլի): Կամամար չի կրնար զմել շփոթցընել.
+ այսին եւ նախաւոր նորր-թաւին մինչ պէտք

է որ չ մ'աւած ըլլայ (մաժամանակ ամած է չ չը-
ու, ոչ, ոչ ձեւերուն առջնու, որ արդէն հնդ հայ-
երէնի մէջ այնպէս է, առ Տէկէ, Esquisse,
Եջ 30), սակայն մրայն, քմականացման ժամա-
նակէն վերը, վաս զի քմականացման զի յեր-
եւան կու գոյ իրը շ (վլ, վլր) KZ XXXVIII 207): Սիմ-ու պահ ընդ ձեւով կ'արտօսանուի,
բայց անշուշտ պյլւէս կ'ենթանի չէ: Խամ Յ-միջակ-
թափ համար պայծառ օրինակներ ցանցաւ են.
Խոչ բայն նկատամբ, յաւ. մօծօշու, պօշխու,
հման. § 3. ոչ (է: ս-արման): ուսկից է ուն-
սեւ. ոչի, յուն. սեւ. ոչուն, որոն մէջ շ եւ ն
այսին մինչ է կորուսած է եւ նոյնը սեւական
ձեւերուն մէջ առ նմանակացման թեամբ հեռացած
- եւ ուրդ մինչեւ ցոյշմ ծանօթ ձայնական
օրինց համաձայն չեն կրնար համեմատուի յա-
խոր բատերուն հետ յաւ. ծշչի, ծշչօս եւ
ծտէօն, հնդկ. ծտի:

§ 49. Անսակին բայ կը սորվեցնէ թէ փակ
բազամայն + Տի պամթիւններ երեւեց անկորուս
անցած շեն իրեւեց պյունիսի: Բայց թէ սոսկը
թշն ձեւ առած են ամէն գեւպէր մէջ պայծառ չէ:
Առաւ տատզէ կը մատակարարէն հնի Տ-կատա-
րեալին նացուզոնները, որոնց վրայ կ'աւելնան օք-
արմաներուն քանի Ժ անդապագին համալիքթիւն-
ները: Բայց այս ամէն գիպաց մէջ միտս նորակազ-
մանթեան մը հնարապութիւնը կայ, այնպէս որ
այս կազմութեանց քննութենէն սատցաւած հե-
տեւութիւնները (§ 50) կրկն քննութեան մը
(§ 51) պէտք անին:

§ 50. Ըստ յանին անէն վերջաւորութեան
օգնութեամբ հնի Տ-կատարեալներէն նոր ներկայ
մը կազմունէ է: Արիխ եղած է անշուշտ մատամբ
անոր համար, որպէս զի ներկայի եւ կատարեալի մի-
ւե ձայնակամ անծան մեծ տարրերութիւնը բար-
ձուիք: Այս հանդամանանց մասին արքէն դրած եմ
թէրթիւն KZ XXXVIII 206. Կնուր եւ եւուն
(Ներկ. Տարի եւ նախանէն): Իրարու հետ պյունի
կապացութիւնն ունին իրակե չեթ դու եւ էթ դու: Արդէն ասկէ կը հետեւի թէ ձ ձեզ ան դ է. Իրեւ-
որիշ օրինակներ յառաջ բերած եմ անձաւը-
սպեւլ, հման. ոչ, թէրեւունաւե նոյնիւ, եւ խոյ-
թառութիւնը բառն իսուսու բառին քովլ: Թէրեւու
կարեննար բարգուսած ըլլայ, հման. իսուսու, որոն
էնէն է մէլ (§ 40): Տ- արման մը ծագում
առած է անշուշտ ունչ (առա. զգչոյ կամ ոչչէ),
եւ զգչոյ (մըրջաւորութեան նկատմամբ) հման.
§ 81) բայ ասկէ զգչէ: Անդ բառին է անյնը յա-
ռաջ ենքած է մէլ+ուզպակամի համար Տ-անցէն, ա.
§ 80 եւ Տ- Եւ Ֆատերլլիցիցին BВ. XXXIX
30-31 սիւլ ձայնական մէկնութեամբ հանդեր
առած օրինակներէն մաս մը թէրեւու հոս կը
վերաբերի:

Քորուսին նման կերպով յառաջ կու քայ
հնդկեր. մէլ+օնէ չ, բոկ չ եւ ը ձայններէ

Աւելի կրտսերագոյն (նորագոյն) ձեւ մն է հիւսիւ (հման. լիւր = լիւրուն)

ս+Տ Վ Աւելի ընդունիլ սարտախն մէջ՝ իրուս-
ունեմ, կատ. իրուսէ, Յ. Եղ.՝ իրոյս, որուն ըստ
կայ իրունվ (հման. § 14), որ կրնար ԲՇՐՈՒՄԱԿՈՅՆ-է
յառաջ թերթիլ. Հոս բայարմատ մ' իղածը թեր-
եւս առում մը է բառերուս՝ հշնդի, ցանք-չ,
դոթ. կանուս “ծանր”, -թօ-մն ի հարկէ ուղի
արդիւնքը կու տար, բայց ձեւասօրունք եւ առու-
զարանօրէն ինքի պինչափ հաւանական շերեւար:
Կորուս դշայակներ բան մը շը որոշեր. վասն զի այն
բայանուններ՝ որոնց կը վերջանան -ոսու, -եսու,
-էսու, -ոսու (KZ XXXVIII 218) մեծաւ մասամբ
յայտնապես և կատարեալին ածանցած են:

ս+Տ Կրնար թերեւս գտնուիլ յաշօրդ բայիս
մէջ՝ պառակի, կատ. պառակ, Յ. Եղ.՝ պառա, դշայակ.
պառա (բն. վերջարուութեամբ -ուու ծագած KZ
XXXVIII 213) ծագում առած չզօն-չէտ, իր. ու-
տին-սկան սկիզբն, : ս+Տ կամ ս+Տ կայ իրուսի-
մէջ, կատ. իրու, իւս եւ իւն. Ներփակի մէջ -ուու-
է Փոխանակ Աւանք (ՏԻ-կառ -ուու)

Անտարկոյու լ+տ գունակի ուղեղանեմ բառ-
ուն մէջ՝ կատ. Յ. Եղ. (Ե) ուղեղ, որ ստուգի յան.
ու է լալ ա լալ վարուութեամբ -ուու ծագած KZ
XXXVIII 213) ծագում առած չզօն-չէտ է (ւ ծագած լուէ) կեր-
պարանափուութե է. լ+տ սոյն զարդարուութե կը
եռեղու բառիս մէջ՝ իւղայ, որոն գույ կայ իրու-
սի-ը (§ 28): Ան առեն իւղայ անշաշու օք-ար-
մասի մ' աճութե է: Այսու հանգեր եւ կը կար-
ծեն թէ ինչպէս որ Ց Ենին մէջ անինքիցից,
հնգեր. և պետք է ըստ հայական օրինաց ւ եղած
ըլլաւ. Ուստի ուղանեմն մէջ շնորհը նորդն մէջ-
ուղ ելած կատարեալի յայտարա նշանին վրայ
է: Նորդն մէխուզ ելած ոյսպիս Տ մէջ նաեւ շ այց-
նէն եւ եղոր ժ կը պայ. այսպիս զ ուղանեմն եւ որ
կապ ունի -ուղի հետ (ստուգաբանութիւնը անու
§ 3). Հման. միշտ-ուղի լիւլ = ուղան-ուղի լիւլ: Ակղանատա ձայնաւորին կարտեսն մասին հման.

§ 64. Աղբուու դշայակներ ստուգաբանութեան

համար ծանրակառութիւն չունի. արդէն սովորական
մ' վերջարուութեան ունի: Արդէզը իշնուն (§ 12) լատ. vorāre բառին հետ կայ ունի կորեկի
է միշտ աղբամ որ նաեւ ուղանեմն է այցն նորդն
մէխուզ ելած կատարեալի Տ մայնէն յուած եկած
ըլլաւ. այս ժամանակը կը կար կուսանունքն եւ իրը-
մի բայերուն հետ ինամի ըլլաւ (արձան. ցոյշ. եւ
*ցորս-): Քիշուն աղբամ ունի երեւի հետ (§ 28):

§ 51. Կատարեալի կազմութեանց հնառու-
թիւնը կրնար այս հետեւութեան հացանել թէ
փակ բազմանիներու արտասանութեան այլեւայլ
կերպերը քի առջեւ անփօփին մասած են: Սա-
կայ այս տարե զարմանալի կը լըլլուր որ ծ-իրեւ-
նուրք-թաւ կը ներկայանայ, իսկ ունիս կը ձուուի
-թօ-թի հետ: Բայց աղբ ամեն այս գիպաց մէջ
կրնայ նորոգուած ձեւ մը (ի հարկէ բառական հըն
ժամանակի մէջ) ընդունուիլ. եւ այս բառս կրնայ

ընդունուիլ յատկապես շրթնականաց համար:
Այս առեն Տ ու թէ հնգեւեր. -թօ-թի պիլ
պէտք էր ենթագրեալ (զ. օր. Հին ներկայի մէջ
երեւցող) ս կամ յ+նմանակազմաբար սկսած Տէ
մը ծագում առանու: Այս առեն առանց այլեւ
պյութ էան՝ կարելի էր ընդունիլ թէ հնգեւեր.
-թօ-, -թօ-, -թօ- եւ մինչ պէտք են կանոնաւու-
րապէտ իդի վերածուիլ: Իրապէս կայ անստագիտ
ստուգաբառութեանց ցանք մը՝ ուր է յուն. փի մը
կը համապատասխանէ, եւ գժուար է հաւատայ
թէ փ այս ամեն գիպաց մէջ թիկ յառաջ եկած
ըլլաւ: Այս ենթագրութեանը ստական հնարաւոր
է ենիւ բառին մէջ, յուն. Ժ. Փ (հման. է. Փ թէ է),
թերեւս նաեւ ու բառի մէջ (ուարմաս, սակայն
ներգայակ. յ-տի իրեւը է արմաս. ուստի անցարա
մկրան անդ չեզոյ օօ-արմաս) յուն. Ճ. Փ օ օ
յօդուածեալ: Բայց հազի թէ հնարաւոր ըլլաւ
յաջորդ բառերուն մէջ՝ տնէտ, թունիւ, յուն.
ու տարսումաւ, լատ. sternuo (անիսապ. թօ-թի, հայ.
թօ-), դուեր, յուն. Փ էց նօս, ցանցաւա-,
դուեր յան, պաշ ա վշնել, մաներն (բուգ գէ
լ Ի 457), հման հնգեւեր, հնգեւերի մաներ, Զախ-
անիւն, դուեր յուն. Փ ա պարծ ի փափուկ,
(Պ բուգ գէ. Beiträge, էջ 21) եւ ծեր սեռ. ծերիոյ
թէ աղերս ունենայ յուն. Հ փօս (իր ց ցորսո-
րու գէ. Beiträge, էջ 21. տարբեր կերպով
թի փօս է մասին Պ. Ենսէն ԻF Anz. XIV 49,
արտապարի բառը՝ Prellwitzի քով, յաւա-
կան ծագում ունի եւ ոչ թէ հակասակի): Ենիւ
գիպար ստուգաբառութեն կղղացած բառ մը՝ որոն
մէջ ք քառ ըլլաւ ու Այսու ուր անբար չունի
(ինչպէս արդէն թէ երերին KZ XXXVIII 199
ըստ եմ) ոչ վս ծրօչէ եւ ոչ վք նօրմարթ հետ.
վասն զի վս ծրօչէ չի կրնար Uhlenbeckի “բա-
կանապէտ, ընկույր” բաժնուիլ հնգեւեր կամադ-է-
(Ի VI 21), նոյնպէս եւ առա գժուարար կրնայ
բաժնուիլ բառերս հայ. Այս անիսան հնգեւեր,
ընկույր գատարի, ունայի հւասի շրթնականաց
արտասունթեան անդ կերպերը նախահայերէնի
մէջ Տի առջ ուր իր վերածուած են. այս ո ձայնն ալ
ու զար է, բայց էլ բացուած կը թիկաց է ձայնը
էն եղուը՝ պարզ հատպային չշնչ փիուած է
(ընդ հակառակն շրթնական փակ բազմաձայնի մ' առ-
շեւ Տ չի կրնար, հման. § 48. Տ այս ուր է ըստ
երեւութիւն սկզբանային թիկ մը կը համապատա-
սխանէ ընդունելու է ծանունք կերպեր ի մը
միացած են իր առջեւ, ուստի այժմ ինչի անհա-
կան կ' երեւույ թէ հայ. Ճ. Ճ. կղղացած
բառը մը մէջ եղած փակ բազմաձայնի արտասանու-
թեան այլեւայլ կերպերն իրարմէ բաժնուած ըլլաւ:
Տ առջ ունի ի թէ երերին KZ XXXVIII 210 ըստ Բ Բ-
դրուածան անդ ի հնգեւեր կը նախալ կերպեր ի մը
միացած են իր առջեւ, ուստի այժմ ինչի անհա-
կան կ' բառին հետ: Այժմ կը վերագալանամ իմ
սպահական հնարաւոր մեկնութեան (զր այս առեն
յանիւրա անես ըրած էի) եւ ուր կը համարի
իրեւ վերջարուութեան հնգեւերուպական -Ծ, զ. օր.

